

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

Սոխակ.

Գարնան գեղեցիկ իրիկուն մը պըզ-  
աի տղուն մէկը իւր վարպետին հետ  
անտառի մը եղեղըը կը պտըտէր : Յան-  
կարծ սոխակի ձայն լսուեցաւ . « Ի՞նչ  
գեղեցիկ ներդաշնակութիւն , ըստ Պօ-  
ղոսը , երկայն ժամանակ հիացմամբ մը-  
տիկ ընելէն ետքը . հետպըքութիւնս  
կը շարժի այս գեղեցկաձայն երգը մօ-  
տէն լսելու . քիչ մը առաջ երթանք ,  
ուսկից կու զայ այս ձայնը : — Աղէկ  
զգուշացիր , ըստ վարպետը , սոխակը  
այնպէս վայրի թռչուն մըն է , որ մեր  
քիչ մը մօտենալը բաւական է իրը-  
տեցնել զինքը , ու երգը դադրեցնել  
տալ : — Բայց ինչո՞ւ համար , ըստ տղան ,  
ինչո՞ւ այս թռչունը , որ իր երգին ճո-  
խութեամբը ուրիշներունը կը խափա-  
նէ , բուի պէս միայնութիւն կ'ախորժի :  
ինչո՞ւ իր քաղցր ձայնը մեր բնակու-  
թիւններէն հեռու կը հնչեցնէ , մինչ-  
դեռ մեր պարտիզին փոքր ծառերն ան-  
դամ լցուն են անհամ և ձանձրացու-  
ցիչ ճռուղիւններով , պղտի թռչնիկնե-  
րու : Ասիկայ , պատասխանեց վարպե-  
տը , այն առածը մեզի իմացունելու հա-  
մար է , որ ստոյգ արժանաւորութիւնը  
երկուտ է , և կը սիրէ առանձին կենալ .  
և զայն ունենալու համար պէտք է գիտ-  
նալ թէ ինչ կերպով ստանալու է :

ՊՈՒԱՆԺԵ

Տ' Ալամպերի տղայուրիւնը :

47 17 ին նոյեմբեր ամսոյն մէջ , բարի-  
զի սուրբ Յովհաննէս եկեղեցւոյն մեծ  
դրան առջև նոր ծնած տղայ մը գըտ-  
ուեցաւ . ամեն անցնող դարձող մար-  
դիկը հոն ժողուելով , մէկ շընանակ մը

ձևացուցին այս դժբաղդ տղուն չորս  
կողմը : Ոստիկանութիւնը վրայ հասաւ ,  
տեսաւ այս տղան . և ուզեց իրկել փո-  
ղոցը գտնուած տղայոց բնակարանը .  
ապակեգործի խեղճ կին մը , որ հոն  
ներկայ էր , այս տղուն հոգը վրան առ-  
նել ուզեց . ոստիկանութիւնը գովեց  
իր մարդասիրութիւնը և իրեն յանձ-  
նեց տղան : Այս ապակեգործ կինը իր  
քովը առած աղէկ խնամք տարաւ վը-  
րան իրբու թէ իրեն տղան ըլլար , գուր-  
գուրալով վրան ամենայն մայրենի խան  
գաղատանգք , յառաջ քան անոր մտա-  
ւորական ցոյցերն՝ ոգւոյն կարողու-  
թիւնը իմանալու : Այս պղտիկ որբը  
քիչ ատենէն ցուցուց իր անակնունելի  
հանճարոյն ցցցերը : Այն վարպետը ո-  
րուն քով որ ինքը կը իրկուէր , յայտ-  
նեց անկեղծութեամբ որ ալ ուրիշ բան  
չունէր ինքը այս տղուն սորուցնելու .  
այն ժամանակը զեր տասը տարեկան  
էր տղան : Այն ատեն զինքը զրին Մա-  
զարենի վարժարանը , ուր շուտ մը մեծ  
յառաջադիմութիւն ցուցուց . անանկ որ  
տասուիրեք կամ տասնըորս տարուան  
եղած ատենը կատարեալ մարդու կարդ  
անցաւ : Փիլիսոփայութիւնը պատճառ  
եղաւ , որ իր ուսումնականութեան ու-  
նեցած յարմարութիւնը յայտնուեցաւ ,  
իրեն ապագան ապահովնելու հա-  
մար . իրաւագիտութիւն և բժշկութիւն  
սորուցուցին . բայց ինքը անոնք սորուե-  
լէն ետքը դարձաւ նորէն իր բնական  
յօժարութեանը ետևէ ըլլալու : Դեռ ե-  
րիտասարդ եղած ժամանակը , իրեն ա-  
ռաջարկութիւն մը եղաւ Պեղինի ճե-  
մարանէն . որուն նիւթն էր , հովերուն  
ընդհանուր պատճառը : Այս ընկերու-  
թիւնը լիովին գոհ ըլլալով իրեն գրու-  
թենէն , ոչ միայն պասկեց զմատենա-  
գիրը՝ այլ նաև ճեմարանին անդամ  
ընտրեց մեծամեծ գովասանգք և առանց  
վիճակարկութեան :

Այս պատանին որ այսպիսի փառա-  
ւոր կերպով կը հոչակուէր , շատ երկե-  
լի եղաւ իրբու ուսումնական և իրբու մա-  
տենադիր . իր վարուցը պատիւ ընող  
առաքինութեանց մէջ , նշանաւոր եղաւ

իւր երախտագիտութիւնը: Բնաւ չի  
մոցցաւ այն բարի ապակեգործ կինը  
որ իր տղայութեանը խնամք տարաւ.  
իր զիտութիւնները աւարտելէն եսքը,  
դարձաւ իր մօրուին քով, որուն հետ  
ինչուան իր երեսուն տարուան հասակը  
մէկտեղ կը բնակէր, բայց երկայն հի-  
անդութենէ մը վերջը, բժշկին խրա-  
տովը ստիպուեցաւ անկէ լաւ և առող-  
ջարար բնակութիւն մը փնտուելու: իր  
ստոյդ մայրը, որ անդութեամբ զին-  
քը երեսի վրայ ձգած էր, անոր հան-  
ճարը իմանալով, ուզեց զայն նորէն ի-  
րեն որդի ճանշնալ, և ուզեց զինքը իր  
տունը առնել. վասն զի շատ բարերադդ  
վիճակի մը մէջ էր և հանգիստ կրնար  
պահել զինքը, բայց Տ' Ալամպեր փա-  
ռախնդիր չըլլարով, ըստ որ ինքը իրեն  
մայր այն ապակեգործ կինը կը ճանշ-  
նայ, ուստի մերժեց անոր մայրութիւնը:

Այս համեստութիւնը իր փառքը շատ  
աւելցուց երբոր Ռուսիոյ կայսրուհին իր  
տղուն՝ Ռուսիոյ մեծ իշխանին դաստիա-  
րակութիւնը իրեն առաջարկեց, հա-  
րիւր հապար ֆրանդ թոշակ կապելով,  
հանդերձ այլ ամենայն կարևոր ծախ-  
քերն ընելու, Տ' Ալամպեր թէպէտ և  
այս բանա իրեն մեծ պատիւ սեպեց,  
բայց մերժեց կայսրուհւոյն այս պա-  
տուաւոր և դժուարին խնդիրը: կայս-  
րուհին շատ ստիպեց, մանաւանդ իր  
ձեռքովը նամակ մըն ալ զրեց, բայց  
այս երկրորդ փորձն ալ անօգուտ եղաւ.  
և Տ' Ալամպեր մնաց իր հայրենիքը. վասն  
զի հանդերձ իր ամենայն զիտութեամ-  
բը կը ճանշնար նաև որ ինքը կայսերու-  
թեան մը սահմանուած իշխան մը կըր-  
թելու պէտք եղած ամեն ձիրքերն չու-  
նէր:

Ախոնս որ Տ' Ալամպեր ալ դժբաղդա-  
րար իր դարուն ամբարիչտ և անկրօն  
փիլխոփայից սկզբանցը մասնակից ե-  
ղաւ: Մեռաւ 1783ին, 66 տարեկան:

Կաշիկ ոտքի ամեանեները դիշրաց  
թրելեկն ազատ պահելու հնարք.

Անոնք որ սովորութիւն ունին երկայն  
ատեն ջրոտ տեղուանք՝ կամ նոյն իսկ  
ջուրի մէջ կենալ կամ քալել, և կ'ու-  
զեն որ սովերնին չի թրջի, կրնան իրենց  
ուզած նպատակներնուն հասնի՛ թէ որ  
հետևեալ բաղադրութեամբ կօշիկնին  
օծելու ըլլան:

|               |       |
|---------------|-------|
| Առ խողին ճարպ | 6 չափ |
| Ուետին        | 1 չափ |
| Դեղին մոմ     | 1 չափ |
| Զէթ           | 1 չափ |

ասոնք ամենը մէկտեղ հալեցընելէն  
ետև լաւ մը խառնէ որ իրարու հետ  
աղէկ մը զանգուին. եազը ուզած ոսքի  
ամաններդ թեթև մը տաքցնելէն ետև  
օծէ այս բաղադրութեամբ այնպէս  
որ կաշին լաւ մը ծրծէ այս նիւթը:  
Օծելէդ վերջը՝ կօշիկները մէկէն պէտք  
չէ գործածել՝ այլ այնպէս թողլու է գո-  
նէ 12 ժամ. անկէ ետքը թէպէտ կա-  
շին կը պնդանայ, բայց հագնելէն քիչ  
վերջը՝ ոսքի բնական տաքութեամբ  
կակնալով ամեննեին ոտքը չեն նեղեր:

Եթէ մէկը այս բաղադրութեամբ օ-  
ծուած ոսքի ամաններ հագնելու ըլլայ՝  
կրնայ ամբողջ օր մը ջուրերու մէջ քա-  
լել՝ առանց ամեննեին ոտքը թրջուելու:

Ընկոյզը բարմ պահելու կերպ.

Ընկոյզը աղէկ մը համելէն ետև  
ժողովէ խնամքով, և առանց ատեն  
անցրնելու զիր չոր աւազի տակ, բայց  
նայելու է որ զով տեղ ըլլայ. այս կեր-  
պով տարի մը ամբողջ կընաս թարմ  
ընկոյզ ունենալ: